

ԿՐՈՆԱԿԵՐԸ

ՅԱՑՈՒԱՄ ԵՒ ԶԳՈՐԾԱԴՐՈՒԱԾ ՄԵՂԵՐ

Մատթեոսի Աւետարանի Ե. - է. գլուխաները կը պարունակեն Քրիստոսի լեռանքարողը։ Մեր Տիրոջ խօսած քարոզներէն ամենէն երկարն է ան, ուր բազդատութեան կը գրուին Հին և Նոր Օրէնքները, և բացորաշ կերպով կը շնչառուին Հինին թերութիւններն ու Նորին առաւելութիւնները։ Քրիստոս, անդրադառնալով ի մէջ այլոց մեղքի գաղափարին, թիրի կը գանէ այս մասին Հին Ռւխտի ըմբռումը, որ մեղքը կը դատէր իր տրտաքին երեսյթէն լոկ ու զայն կը կշռէր անոր՝ ընկերութեան մէջ յառաջ քերտծ վեսուին համաձայն։ Եւ օրինակ մը առաւծ ըլլալու համար՝ կ'առելցնէ։ «Առարուք զի ասացաւ՝ մի՛ շնար. բայց ևս ասեմ ձեզ, թէ ամենայն որ հայի ի կին մարդ՝ ու ի ցանկանալոյ նմա, անդէն շնչացաւ ընդ նմա ի սրտի իւրամ» (Ե. 27-28)։

Անշուշտ թէ առաջին առթիւ տարօրինակ թուեցաւ առաքեալներուն ու Քրիստոսը շրջապատող ամբախին, վերոյիշեալ յայտաբարութիւնը մէր Տիրոջ, իսկ անոր գործադրութիւնը՝ խիստ դժուար։ Սակայն զարժանալի չէ այս երեսյթը, վասն զի անոնք չէին գտած տակաւին «անգին ագամանդը», որուն անպայմանօրէն տիրանալու տեհնչով մտագրաւուած, յօժարափոյթ հրամարէին բռլոր աժան ու անցաւը վայելքներէն աշխարհին։ Անոնց հոգիները չէին բացուած հոգեոր իրողութիւններէ ճառագայթող լոյսին, չէին մատչած հոգեոր վայելքներու անսպառքազցրութեան, որպէսզի երանութիւնը շփնտուէին իրենց աշխարհիկ կիրքերուն ու մսլար ցանկութիւններուն գոհացումին մէջ։

Ճշմարիտ է թէ մեղքը իր յղացուած բոպէէն իսկ յանցանք մըն է, հոգ չէ թէ պայմանները արգելք հանդիսանան յղացուած չարիքին գործադրութեան, որուն

հետեւնքով ընկերութեան խնայութին անհաճոյ կամ վեսասրեր հետեւնքները անոր։ Այդ խնայուածը կրնայ երբեմն ըլլու կեանքը մարդերու, անոնց առողջութիւնն ու բարօրութիւնը։ Կրնայ դիպուածը իր թիրախուէն վրիպեցնել կանխամատածուած ոճիր մը, կամ մինչև իսկ մարդկութիւնը ազատել համաշխարհային պատերազմի մը ճարակող հրդինէն։ Այսուամենայնիւ այդ ոչինչով կը նուազեցնէ յանցանքը ոճքաւին ծրագիրներ յղացող հրէշտափիպ մարդուն կամ մարդկունը՝ յաշս անաչառ ու անկաշառ երկնաւոր դատաւորին։

Մարդկային ընկերութեան մէջ, պատիժները կը հիմնաւէր ընդհանրապէս տեսական տուեալներու և տուրկայտական փաստերու վրայ։ Գաղափարը գործադրութեան գրուելէ հաք է միայն որ իր աւերները կը սփոէ ընկերութեան մէջ, և պատկան իշխանութիւններու ուշադրութիւնը գրաւելով՝ անոնց կողմէ հետապնդման առարկայ կը դառնան զայն յղացողը կամ յղացողները ու կը դատապարտուին այլատեսակ պատիժներով։ Հոգիներու աշխարհէն ներս սակայն տարբեր է պարագան։ Մեղքը իր աւերը կը գործէ զայն յղացողին հոգիին մէջ անոր յղացման իսկ բռպէէն։ Ու մէր հոգիներու գաղափարնուրիդր ծալքերուն թափանցելու կարողութեամբ, մեր երկնաւոր Հայրը, իշխանը մեր հոգիներուն, բնական է որ դատապարտէ նորածին մեղքը, առանց նիւթական աշխարհի մէջ անկէ յառաջ գալիք վեսաները նկատի առնելու։

Որեէ երկրի մէջ երբ քաղաքական իշխանութիւններ պետական հարուած ծրագրող անհատ մը կամ անհատներ ձերբակալեն, զանոնք կը դատեն Օրէնքին առջև իրրե պետական դատաճաններ, առանց երբեք նկատի առնելու թէ անոնց յղացած ծրագիրը գործադրութեան գրուած է թէ ոչ։

Մեղքը հիւանդութիւնն է հոգիին։ Հիւանդութիւններ կան՝ որոնք մինչև որոշ շրջան մը զուրկ են արտաքին նշաններէ։ Այդ չի նշանակեր թէ զանոնք կրողը առաջ է մարմանը։ Ընդհակառակն, իրենց ախտին ծածուկ հանգամանքին իսկ պատճառու, անոնք աւելի կը նպաստեն հիւ-

ւանդութեան արագօրէն զարդացման ու բարդացման, ինչպէս նաև ուրիշներուն նոյն այդ ախտէն վարակուելուն։ Նոյնն է պարագան ծածուկ մեղքերուն։ Քանի ներու հոգիներէն ներս որչացած են մանրէները առաջի ու ծանրակշիռ մեղքերու, որոնք սակայն իրենց կեղծ բարեպաշտութեամբ յաջողած են չահիլ վըստահութիւնը որպէս մարդոց, յետոյ դիւրաւ իրենց զոհը դարձնելու համար զանոնք։

Չար խորհուրդներով գրաւուած միտք մը և յոռի զգացումներու բոյն դարձած սիրտ մը կրող անհատը անկասկած որ երեւլի ոճրագործի մը չափ տէր ըլլայ նուե ամբարիշա հոգիի մը։ Վասնզի չկայ բանաւոր էակ մը որ նպատակ մը հետապնդէ ու անոր լիակատար յաջողութեամբ պակաւելուն չտենչայ։

Ահա թէ ինչու Ս. Ներսէս Շնորհալի կը հայցէ Աստուծմէ։ «Ի չար խորհրդոց, ի բանից և ի գործոց փրկեա զիս։ Խակուրիշ տեղ մը, անդրադառնալով մտքով գործուած մեղքերուն, առաջին կարգի կը դասէ զանոնք՝ ըսելով։ «Մեղայ քեզ մտօք իմովք, հոգւով և մարմնով իմովք»։

Տակաւին, Քրիստոսի վերսիշեալ պատգամը կու գայ բացայսյաօրէն ապացուցանել թէ Օրէնքի տառին կառչելու տեղ պէտք է կառչիլ անոր ոգիին։ Քրիստոնէական բարոյականը խիստ ու չոր օրէնքներու վրայ չէ որ հիմունած է, այլ սիրոյ։ Ոճրագործը այն չէ միայն որ մարդու մարմինը կը սպանէն ։ «Ե՞ր զարհուրիք յայնցանէ որք սպանանեն զմարմին» ։, այլ առաւել ոճրագործ է այն՝ որ մարդոց հոգիները կ'առաջնորդէ յաւիտենական մահուան։ Գոզը այն չէ միայն որ մեր նիւթեական հարստութիւնները կը յափշտակէ, այլ առաւել գոզ է այն՝ որ մեր ժամանակը կամ մանաւանդ մեր բարի տրամադրութիւնները կը փորձէ մեղմէ կապահէ ։ Նոյնքան վատ ու չարագործ է ան որ չարիք կը հասցնէ իր նմաններուն, որքան ան՝ որ կը խուսափի օգնութեան ձեռք կարկառելէ թշուառներուն ու կարօտեալներուն։ Որքան անկրօն ձանչցուած մարդեր կան, որոնք հաւանաբար աւելի դիւրաւ կրնան արդարանալ

Աստուծոյ ահեղ բայց արդար դատաստանին առջե, քան առաջու իրիկուն եկեղեցի յաճախող ու ձեւական բարեպաշտութեան բոլոր օրէնքները յարգող կեղծ «հաւատացեալներ»։

Քրիստոս եկած էր ոչ թէ Հին Օրէնքը լուծելու այլ ամբողջացնելու։ Երբ Հին Ռւխտը կը պատուիրէ չնութիւն չընել, Նոր Ռւխտը չնութեան մասին մտածողն անգամ կը դասէ շնացողներու կարգին։

«Զվերինն խորհեցարութ», կը պատռիրէ հեթանոսոց առաջեալը (Կողոս. Դ. 2), այս աշխարհի հոգիներով ամբողջապէս կլանուած ու երկնուար կենարար չնորհի հեղումին առջե փակ հոգիներուն։

Մաքուր սրտի տէր անհատը միշտ ալ կը խորհի բարի ու բարձր բաներու մասին։ Չար ու մեղսալից խորհուրդները մուտք չունին անոր մտքին մէջ, որովհեան անկէ ճառագայթող քրիստոնէութեան պայծառ լոյսը կը հալածէ զանոնք շարունակ։ Տկար ու յեղյեղուկ նկարագրի տէր անձերն են միայն որոնք դիւրաւ կը նուածուին Չարէն, նախ հիւրընկալելով յոռի ու վեասակար գաղափարներ իրենց մտքէն ներս, ու ապա, խօսքէն ու խորհուրդէն անցնելով գործի, պատուհաս դառնալով իրենց չուրջիններուն։

Մեծ ոճիրներն ու մարդկային կետնքի ահաւոր ողբերգութիւնները յաճախ իրենց շարժուիթ ունին փոքր ու աննշան պատահաններ։ Փոքր կայծ մը բոււկան է ճարակող հրդին մը յառաջացնելու։ Կարեւորը ոճիրներու և գայթակղութեանց տուն տուող պատճառներու չեղոքացման, զանոնք իրենց սաղմին մէջ իսկ խեղելուն մէջ կը կայանայ։

Որքան ատեն որ մեր սրտերուն ատելովառ ու վրէժինդրական զգացումները չփոխարինենք այլասիրութեան ու ներուզմանութեան զգացումներով, որքան ատեն թոյլ տանք որ մեր հոգիին աղամանդը կեղաստուի ու սքօղուի բազմազան մեղքերու և մոլութիւններու առաջացուցած բարոյական խաւարով, այնքան ատեն պիտի միանք հեռու Աստուծմէ, այսինքն դաւան բանակալութեանը ներքեւ մեզ հոգեւոր ու բարոյական մահուան առաջնորդող Չար և ստորին ոյժերուն։

Գէլորդ Ա. Ճինիվիջեան